

Գ. Գ. ԳՈՒՏՈՒԼԵԱՆ

ՀԱՅՈՎԻՇ
ԸՆԴԱԿԻՑԻՒՄ
ՖԱՐԵԿԱՍ

ԶԻԳՅՈՒՐ ԳՈՅԱ

1938
ՊԵՂԲՈՒԹ

370.1

ՏՊԱՐԱՆ ՄԱՍԻՆ

Գ-98

370.1

4-98

Գ. Գ. ԳՈՒՏՈՒԼԵԱՆ

E 802-1
2802-1



ՏՊԱՐԱՆ «ՄԱՍԻՄ»
ՀՀ ՀՀ ՀՀ

Էջ 8883

ԵՐԿՈՒԻ ԽՈՍՔ

Փոքր տարիեւն զայրական ելած եւ կամ արդէն օսահովի վրայ ծնած նայ առակերտներու օսարացման վանդակը ամենենի առաջ եւ ամենենի աւելի կ'սպանայ: Այդ սերմնոյին կը պարսի ազգային - հոգեկան ապրում:

Ամենուն աւելի նայ պարոցին վիճակուած է կատարեցնեն աւելի նայ պարոցին վիճակուած է կատարեցնեն ամենանութրական եւ ամենամեծ պարտականութիւնը լու ամենանութրական մեջ մեր ազգային դիմազգութիւնը անպարհական է:

Օսաւ զպրոցը հայ տղան կտրելով իր մարմենի լիզ-
ուէն, ազգային անցեալեն եւ աւանդութիւններէն, հայ մր-
շակոյրէն ու հայ եկեղեցին, եւ ազգային կեսնիք հանդիսա-
ամեն շահագրգութենէ՝ սմզգախօրէն անհապորդ կր-
դարձն հայ տղուն հոգին իրեններուն եւ իր ազգին հո-
գիին:

Յեղային նկարագրի կազմութեան նաև՝ ցեղային գոյութիւն, ցեղային սկզբունք եւ ցեղային ոգի մշակելու և սերունդին մեջ, առանց ասոնց, որեւէ սկզբունքի յարի կը հասնակէ գոյութեան պայմանի վրայ զակադարչուենալ: Անհատը ցեղին արտայայտութիւնը սկսէ և դառնայ, անա թէ ինչո՞ւ անհրաժեշտ եւ կենսական է ցեղային դաստիարակութիւնը:

Ազգային դաստիարակութիւնը մեր հաւաքական ան-
հատականութեան պահպանման խարիսխը համարուած է

Ինչ ուղղութեան պատկանող մարդոց ձեռքն ալ զբ-
նուի դաստիարակուող սերունդ մը, երե կ'օւգուի տալ
անոր ազգային դաստիարակուրին, անոնք պարտաւոր են
հուաւարժունի, երկիրկածուն եւ յադրանակի հաւատենի,
իրենց ձեռնասուն սերունդը արժանաւոր ժառանգործներ
դարձնել անցնող սերունդին եւ անոր նպատակներուն:
Պիզմասր կ'ըսէր իր մեկ հաւատութեամբ գերման երգերով
և որ կերտեցինք Գերմանիայ Մինի ինքը եւ կարգածեալ ա-



63989-67

- 3 -

անոնց մով և ու պահպանեցինք զերմաններու միուրիւնն օսար հոնի վրալա:

Կասկած չկայ քե մեր ազգային նկարագրին բարելաւութեան ու զարգացման զիխանոր եւ հական պայմաննեւ է տիպար ըլետանիքը. առանց որուն, կասկածելի քե, որեւէ ժողովուրդ կամ ազգ, կրնայ ունենալ հանրային. առողջ կեանի մը:

Պատմաբանութեան գործը այն ժամանակ յաջողութեամբ յառաջ կը ասուի ի եւ ցանկալի արդիւնք կուտայ, երբ զարդցն ու բնանիքը բնդունակ կ'ըլլան իրենց կոչումն ըլլունելու եւ սրբութեամբ անոր ծառակենու:

Ծնով պէտք է զիսնան թէ վաղուան մարդկութիւնը իր խարիսխը դրած է այսօրուան մանկութեան վրայ եւ իրենի կեանքի հարտարապեսներ եւ Ասունծոյ գործակիցներ են:

Զի մոռնակ քէ ընտանելիան սիրոյ տափուկ գրկին
մէջն և որ կը մեծնայ մանուկին անհատականութիւնը, կը
կազմուի բնաւորութիւնը, կը դարբնուի նկարագիրը և
կը զարգանայ անոր ժառանգական ձգումներն ու կա-
րապութիւններ:

Ժողովուրդի մը աղեսերէն էւ ոչ մին այնքան բնական ազդեցուրիւն կը գործէ նոր սերունդին վրայ որչափ տցիսուրիւնը ծնողներուն:

Այսօր, զորկի ամեն միջոցներէ, նմդեհ կեանքի այս տաճանապին օրերուն մեջ, սոյն զործը, հայ ծնողներու և հայ աշակերտներու նամես ծառայութիւն մը մատուցնելու կոչուած է:

Այս գրելիքը մտերիմ-թեներ մը պիտի ըլլայ Զեզ և
Չեր զաւակներուն: Բոլորիս բաղձանեն և հայրենացի-
ութիւն, ուրեմն պէտք է խորհինք, քե հայրենիքը տինե-
լու համար, անվայման պէտք է պատրաստել ապագայ
սերունդը, որ և այսօրուան մանկութիւնն ու պատանե-
կութիւնը: Զնոռնակիք քե, ապագայի լաջողութիւնը ներ-
կայի ջաներուն մէջը կը կալանալ:

15 Մարտ, Եօր-Սիս 1938

95

Մ Պ Ա Յ Ո Պ Վ Լ Վ Լ Բ Ք Բ Ե Բ

Ո Պ Ա Յ Ո Պ Վ Լ Վ Լ Բ Ք Բ Ե Բ ...

Անձանոթ չէք ինձ.

Եւ այնուամենայնիւ սրտի խորունկ բերկրանքով
էր, որ տեսայ Մարսլլում ու շրջակայքում, թէ վը-
տարանդի հայ ժողովուրդը ինչպէս զիաէ Յոյսի գաները
քաղիւլ սքանչելի յամառութեամբ:

Նոր են հասել հերինեւ, անիծուած բազզի երեսից ։
Նոր են թօթափիւլ վրաններից հեռաւոր ու անողորմ
ձամբաների փոշին, մխացող վերքերը նորանոր են
կապել, որ արիւնը չը ծորայ, վիթիւարի ցաւը ներս
են քաշել հողիների մէջ, որ աշխարհը չաեսնի, կուլ
են տւել արցունքը, հեծեծանքը խեղզել ե...

Եւ վաստակի ճամբան են բանել, արդար վաստակի ։
Հայոց աշխարհի քրաինքի հոտն է բուրում ամեն-
քից :

Մեր աշխատաւոր ու հումկու ազաները տեսայ ։
Նոյնն են, նոյնն են ինչ որ տեսած էի Բագրեւան-
գում, Բասենում, Բարձր Հայքում և պանդխառ թեան
բոլոր ճանապարհներում:

Նոյնն են, ինչ որ Այրարատեան աշխարհում, Ա-
րագածի լանջերին, ու Գարաբաղի մթին ձորերում ։
Քրաինքի ժողովուրդն է այս աղզը և քրաինքով
հզօր ու անպարտելի ։

Ամբողջ մեր ալեծուփ պատմութիւնն է այս Հա-
զար ու հազար տարի մենք պայքարել ենք Ասիական
ոսնացող ցեղերի զէմ, այդ արդար ու բեզուն քրաին-
քի ազատութեան համար :

Ո՞ր չարամիա թշուառականն է չպրաել հայ ժո-
ղովուրդի թիկունքին այն պարշահոտ ցեխը, թէ հայը
սեղանաւոր է կամ զծուձ «տիւքեանչի»... Եւրոպական
չարչիների քարբաջանքն է այդ՝ մեր ցեղի քրաինքն
անարզող,

Հազարաւոր հայութիւնը տեսայ, որ իր հինաւուրց
հօրօվէլի փոխարէն մուրճի զրնգոցն է հանում զործա-
րանների գնդանների վրայ ։ Վաստակում են, հայրենի
երգերը երգում և հայրենիք երազում:

Ու սպասում են յամառ ու շքեղ յոյսով ։
Սպասում են, որ բացւեն վերջապէս Հայրենիքի
զոնները . . .

* *

Մեր սպասանիները տեսայ, մեր այն զժբազզ սե-
րունը որ խանձարուրի մէջ ցաւի օրօրը լոեց և ալ-
դայտաթեանը՝ արիւնի մէջից նայեց արեին :

Եւ այժմ, նոր փետրակալած ձագուկների պէս,
աղատ անհունն է երազում ու իր հայրենիքը :

Թաւ ու թուխի յօնքեր ունին սե խորունկ աչքերի
վրայ, ուր վառում է մեր ցեղական անմար ու ան-
հանգիստ կրակը :

Ճական ի վեր հարուստ մազերը քմահաճօրէն
ցաք ու ցրիւ, ինչպէս նոր արբունքի հասած նժոյզը,
որ գարնան հովերի չնչող ուռնդներն է վիճացնում
մարզերի մէջ սլանալով :

Աշխոյժ են ու կայտաս, ծանը իմացական հայեցք
ունին, որ բանամ է հոգիզ, որ կաշկանդում է քեղ
արդար ու հզօր խօսքի ծարսաւով.

Եւ պէտք է՝ որ խօսքի հայրենիք լինի, Մասիս,
Արագած, Արաքս ու Եփրատ, մոզական մի խօսք, որ
աւերակների ու զուլումի ծոցից չեն ու հպարտ հայ-
րենիքը զուրս քաշի արեի տուչ, նորէն հօտերը բա-
ռաչին, երամակը խրխնջայ, զութանը հերկի, ակօսը
քրանի, ծիսանի ծուխը բարձրանայ բոլոր խրձիթնե-
րէն և յուսթի վաստակը ազատ ու շքեղ հրաշք զործէ :

Եւ արամութիւն ու կորովի ցեղեցկութիւն ունին
այս պատանիները և մեր ցեղական վերքի ու զուլու-
մի վրայ իրենց մատաղ ու խանդավառ հոգիների զե-
ղեցկութիւնն են փառւմ:

Եկել են Հայոց Աշխարհի ամէն ծայրերից, եկել են նզովւած ճամբաներով, իրար անձանօթ, ու իրար և գտել Միջերկրականի ափերին, ինչպէս մի հօր մի մօր զաւակներ—Հայոց Աշխարհի յուսթի արգանդից ծընւած։ Գաել են իրար ինչպէս հարազատ եղբայրն եւ, փարել են իրար, համբուրել, լացել, քրքջացել ասլա մեր հայրենի եռագոյն դրօն են զըտել, նրանւիրական ծալքերի տակ ծւարել, և «Պատանեկան Միութիւն» կազմել, յանուն Հայրենիքի։

Եւ սպասում են, որ Հարենիքի դոները բացւեն։

Սպասում են ու Յոյսի դոները ծեծում յամառ ու անհկուն։

* *

Մեր հինաւուրց ու բարի ընտանիքը տեսայ, օտար հորիզոնների տակ նա նոյնն է, ինչպէս հազար տարի տուած։ Մեր և Մայր ամենայն Զգաստութեանց Անահիտա ողին է թրթում բոլոր յարկերի տակ։ մեր ցեղային վեղեմի տոաքինութիւնները տակաւին կուռ ժայրեր են խորտակուելու օտարութեան պատոր ալիքները։

Մեր պառաւ ու անուշ մամիկները տեսայ, որոնք հայրենի աշխարհի մոխիրն են բերել իրենց հետ և մեր լեռների ոսկի հեքեաթները՝ իրենց սիրուն թռունիկների համար։

Մի հատիկ երազ ունին, որ այս թռոնիկներն աճեն, զօրանան, մեր աշխարհի անտառը բարձրանայ վերըստին, և յետոյ՝ մի բռւռն հող հայրենի աշխարհում իրենց դերեղմանին։

Եւ մինչեւ այդ՝ թռւխսի պէս ձագուկներն իրենց թերերին տակն են—մամիկին ծոցն են, մամիկի հեքեաթները լուսմ։

— Սպաս մի երգ ասա՛ անուշիկս, թռոնիկն այնաքան փոքր է, նրան աթոսի վրայ են զնում—որպէսզի իր հայրենի երգն ասի։ Եւ որը մի քանի բառ է, որ մամիկն է սովորեցրել։

ու ամէն կերպ կ'աշխատի զայն զարգացնել ու գեղեց կացնել։

Ամէն մարդ կը պաշտպանէ իր Հայրենիքը, և չտանդամ անոր սիրոյն իր անձը կը դոհէ։

Բայց Գրիգորի՛կ, զիտեմ, պիտի հարցնես, «ո՞ւ է իմ Հայրենիքու»։

Քու Հայրենիքդ շատ հեռուն է, հոն երթալու հաւմար օրեր պէտք են, քու Հայրենիքիդ հողին վրայ կոխելու համար պէտք է անցնիս լեռներ ու ծովեր

Որքան գեղեցիկ է քու եւ մեր Հայրենիքը, որուն անունն է Հայաստան, ան ունի սիրուն բլուրներ ու գաշտեր, Արարատի պէս բարձր լեռներ, Եփրատի եւ Եսրաքսի նման անուշ ջուր ունեցող գետեր, Վանայ և Սևանայ նման գեղեցիկ լճակներ։

Եթէ նոյնիսկ Հայաստանը գեղեցիկ ալ եղած չըլլար, անչուշա գարձեալ պիտի սիրէիր զայն, այնպէս չչ Գրիգորի՛կ քանի որ ան քուկդ է։

Մեր գեղեցիկ Հայաստանը ունեցեր է շատ մը թըշնամիներ։ Պարսիկները, Թաթարները, Թուրքերը, Քուրդերը անցած գարերուն ընթացքին մեր շէն հայրենիքը աւեր ու քանդ ըրած են։ Բայց Գրիգորի՛կ, Հայ ազգն ալ միշտ անցած է անվախ զինուորներ, քաջ զովարներ, որոնք մեր Հայրենիքը, պաշտպանած են և զայն թշնամիին ձեռքէն համար՝ իրենց աւրինը թափած։

Գրակմ Գրիգորի՛կ, զուն ալ երբ մեծնաս, պիտի աշխատիս ամէն կերպ օգտակար ըլլալ քու Հայրենիքիդ և պիտի փափաքիս, աշխարհի ո՛ր ծայրն ալ որ ըլլաս՝ երթալ Հայաստան, ճիշտ այնպէս՝ ինչպէս ծիծեռնակները, գարնան շատ հեռուներէն, ծովեր ու լեռներ անցնելով, կը վերագանան իրենց բոյնը։

Գրիգորի՛կ, լաւ բան է տուն մը ունենալ, բայց զիտեմ որքան աւելի լաւ է ունենալ շէն Հայրենիք մը։

Պուերէ

Հայր. Մ. ՊՈՏՈՒՐԵԱՆ

Ա. ՍԱՀԱԿԻՆ ԵՒ Ս. ՄԵՄՐՈՊԻՆ
(Ա Կ Դ Ե Բ Չ)

Սրբանուէր հոգիներ,
Գուշք մեզի առւիք Գիրու Գիրք.—Հայրենիքի մը
նորածութիւնն էր ազ: Դուք մեզի սորվեցուցիք մեր
այրուբնը: Մեր ցեղին յաւերտութիւնն էր ազ: Աւ հի-
մայ երբ շատ անգամ կը մթնեն աչքերնիս, սրբ գերազոյն
յոյն աւ զեպի անյուսութիւն կը առափ բապէտէս, գուք
կ'երեիք մեզի լուսեզէն զէմքերով, Զեր էտթիւնը կ'ու-
րուազծուի մեր հորիզոնին վերե կուրծքերնուզ վրայ
խաչին հետ սեղմած Գիր և Գիրք խօսքեր կուզան մեզի,
Շարժում և կեանք են զիր և զիրք, ով որ հաւատաք ունի
Գիրի և Գիրքի, կ'ապրի լուսական եղեիններու և Սր-
մաւրի սոսիներուն պէս:

ՄԵԼՔՈՆ ԿՐԻՄԵԱՆ

ՄԱՆԿԱԿՈՆ ԳԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՒԹԻՒՆ
(ԾԵՐՊԵԵՐՈՒ ԱԽԾԱԴՐՈՒԹԵԱՆ)

Գաստիարակութեան սկիզբը տունին է և կը շա-
րունակուի զպրոցին մէջ: Տուն և զպրոց մէկ-մէկու-
համբնթաց և գործակից: Զատ կը սիստին այն ձնողք-
ներ, որոնք կը կարծեն թէ իրենց վաւակները զպրո-
ցին յանձնելով, վերջացած է իրենց զերը՝ թէ զըպ-
րոցը պէտք է ամբողջացնէ իրենց թերի թողածները:
Առանին կրթութեան պակասը շատ կը գժուարացնէ
զաստիարակին զործը: Ան զէմ յանդիման կուզայ կը ը-
թութենէ զուրկ զրիթէ այլասերած և պարզապէս այլ
և առունին մէջ անհանդարելի զարձած և զպրոց
զրուած այդ մանուկին, և կամ, երեւթապէս ասողջ
բայց կաղմական թերութիւններով և ժառանգականօ-
րէն վասասիրած փոքրիկին:

Ծնողական զորգուրանքի պակասը չէ միշտ պատ-
ճառը աղոց զէ կրթուելուն, այլ այն զորգուրանքին
աղիտօրէն ձախորդ կիրառութիւնն է, որ աղուն մէջ
յառաջ կը բերէ ժիստական արզիւնք:

Կ. Պ. 1932

Յ. Գ. ՓՈԼՈԳԱՆԵԱՆ

ՆՈՐ ՍԵՐՈՒԽԻ ՀԵՏ

ԳԼՈՒԽ ԳԼՈՒԽ ԽՈՍԱԿՅՈՒԹԻՒՆԵՐ

Այն որ լաւ զիրք մը կը ջնջէ, կ'սպանն ենյն
ինքն բանականութիւնը: Նաև կ'ապրին աւ-
խարին մնջ իրեւ բեռ ուրիշներու. խսկ լաւ
զիրք մը բանկազին կենսատու արխւնն է մեծ
հոգւոյ մը, զմուսուած ու մրերուած՝ ապրե-
լու համար կենաց ի կեանս: Գիրքը՝ ունչն
և բանականութեան, եւ ով որ կը ջնջէ այդ
անզին կեանքը, անմահութիւն մը կը սպան-
նն յաւես խան կեանք մը:

ՄԻԼԹՐԵ

Սիրելի փոքրիկ բարեկամներ,

Գուք մեր ցեղին յոյսը և աչքին լոյսն էք: Գիրն
ու Գիրքը, շարժում ու կեանք կուտան մարզուս: Գիրք
մը կրնայ սրոշել մարզու մը յաւիտենականութիւնը:
Բենիամին Ֆրանքլին կ'ըսէր թէ «Ճառ բարի լինելու»
անունով զիրքը կարդալը իր յաւիտենական կեանքը
ձեակերպեց: Լաւ զիրքի մը մէկ գույխը հոգի մը
կրնայ ֆրկել. վաս զիրքի մը մէկ պարբերութիւնը
կեանք մը կրնայ աւերել: Գէշ զիրքերը թոյն մը կը
ձգեն իրենցմէ հոտքը, որ մեր հոգին կ'ապականէ և
մեր ձաշակը կը թիւրէ: Էյնձիլ ձէյմս նշանաւոր անզ-
լիացին, ամպիոնէն ժողովուրդին ըսաւ թէ ամբողջ
կեանքին մէջ կրցած չէր ազատել ինքզինքը այն յուր
ապաւորութիւններէն որ ստացած էք միայն 15 վայր-
կեան զէշ զիրք մը կարգալէն:

«Սենեակ մը առանց զիրերու առանց նոզիի մար-
մինի մը կը նմանի. երէ խաղալիք կ'ուզեմ զիրքը. երէ
բարեկամ՝ զիրքը, զարձեալ երէ լինկեր՝ կրկին զիրքը»

ըսուած է: Զգուշացէ՛ք փողոցային բռվանդակութիւն ունեցող զիրքերէ և վետակար սինէմաներէ:

Դպրոցական երկուս աշակերտներ և զպրոցէն գուրս գանուող աղնիւ պատանիներ, երբ հայ զիրք տան ձեզ, մի՛ մերժէք, այլ գողաճար, պատկառա ձեռքերով բռնեցէք և թղթատեցէք իւրաքանչիւր էջ. ձեռքերով բռնեցէք թէ անոր սեւցած բուլքերը մեր ցեղին գործ զիրքէք թէ անոր սեւցած բուլքերը մեր ցեղին գործ հասթերած կարմիր տախեները կը ցոլացնեն և անոնց վրայ կը հեւայ հայ հոգին:

«Ողորմելի է այն մարզը որ հարուստ է աշխարհի մեծութիւններով, բայց աղքատ է մաքով»: միշտ յիշեցէք մեր Եղիշէ պատմագրին այս գեղեցիկ խօսքը և արհամարհեցէք ամէն անոնք՝ որոնք կը հեղնին հայ զիրն ու հայ զիրքը:

Միշտ սորվելու անյագ փափաք մը ունեցէք: Երբ պարսիկ փիլիսոփայի մը հարցում եղաւ թէ «ի՞նչպէս այնչափ գիտութիւն ամփոփած էր իր մէջ» պատասխան նեց: չգիտցածներս հարցնելու ամօր չզգալով»:

Գիրքը՝ միշտ կենդանի ձայն մըն է, իմաստուն մը՝ որուն միշտ մտիկ կ'ընենք, այնպէս որ միշտ անցեալ մեծամեծ մարդոց իշխանութեան տակ ենք: Գիտնանք թէ իմաստութիւնահելով յաւիտենականութիւն մը կը տահինք:

ԳԵՂՈՆ ՏԱՐԵԲՈՒ ԳԻՒՏԻՒ

Արաբատի նուիրական կողերէն պայծառ արեւուն մէջ սաւառնեցաւ արծիւր, երկնակապոյշի սիրահար:

Արծիւր ուժգին թափահարեց իր թեւերը և փետուր մը նետի պէս եկաւ, իջաւ գետին և ինկաւ Ա. Մեսրոպի ոտքերուն առջեւ: Վարդապետը վերցուց ջերմ մեղանդութեամբ երկնառագ փետուրը և նախազեց նո՞ր տառերը մաղաղաթին վրայ, աչքերը սեւուած երեւնքին:

ՕՏՈԲԱՐ ՖԻՇԵ

Արեւ լիզուաց ուսուցչագետ Փրակար Զեխի. համալսարանի

ԳԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆ

Տունը մանուկին առաջին զպրոցն է: Դպրոցը մասնուկին երկրորդ առանն է: Ու զեռ կայ միջավայրը: Մահուկը պէտք է մարդ զանայ ընտանիքին, ցեղին ու մարդկութեան համար:

«Կ'ապրին միայն այն ազգերը որ լաւ կրարաններ եւ լաւ ուսուցիչներ ունեն: Ազգ եւ դպրոց համարձիկ եւ հոմանիշ են հաղամակրուած հասարակութիւններուն համար:

Ցրանսայի հանգուցեալ վարչապետ Արիսթիս Պըրիանի զոհար խօսքերն են առանք: Մարիկ ընենք նաև Տօքթ. Կալըթէն. — «Ըսլէ ինձի թէ ձեր իգական սենք ինչպես կը կրեկ, եւ սի ձեզի պիտի ըսեմ թէ ինչ ազգ ե՞ս:

Ծնողաց տգիտութիւնն ու անհոգութիւնը սկզբնաւ պատճառն է աշխարհի բոլոր թշուառութեանց: Մանակութիւնը կեանքի ամենէն զգայուն եւ ապաւորութեանց ամենէն ընդունակ շրջանն է: Տղաք ինչ ազգում և շարժում որ չօշափեն, ճշգութեամբ կ'օրինակեն լուսանկարչի գիւրազզած ապակիին պէս: Մարիկին նայուածքն, հայրիկին խօսուածքն, քոյրիկին ու ազրարիկին շարժուածքն աղաք շատ բաներ կը հիւրընկալեն իրենց հոգւոյն մէջ, ծնողաց նիստ ու կացը, ընտանիքին մէջ անդի ունեցած բոլոր անց ու գարձերը լաւ կամ զէշ, իրենց որոշ աղղեցութիւնները կ'ունենան աղայոց վրայ:

Մայրը սիրոյ առաքեալը և օրօրոցը անոր զաղանի ուժերուն անտուկը նկատուած է: Կուլտուրապէս բարձրացած ժողովուրդները մայրերու ափին մէջ կը վնասուին աղգերու ճակատապիրը: Մօրս գասաիրակութիւնը արուեստ չէր, սէր էր: «Ոչ իմաստասէրը, եւ ոչ թաղաւորները օգնութեան կանչենք հայրենիքին, այլ մայրական աղղեցութիւնը միայն»: Գիտենք թէ մայրա-

կան դպրոցը առաջին դպրոցն է և ան է որ հիմք կը գնէ երախայի բնաւորութեան:

Մարիկ ընենք Մէրէլայնը. — «Տղայ մը կրբելը՝ անձ մը կրթել ե, ալշիկ մը կրբելը՝ ազգ մը կրթել ե»: Աւելցընենք, աղջկայ դաստիարակութեան հոգ չտանիլը, բուն իսկ իւր ընտանեաց համար ամօթ պատրաստել է:

Գրքերը հոգւոյն համար են այն՝ ինչ որ է սնունդը մարմնոյն համար:

«Այս կինը իր երիտասարդութեան դիրքը զոցած է ըսելով, Աստուած, ամուսին և զուակներ»: Բիւրիցս երանի՝ այն կիներուն, որոնք իրենց կեաքին նշանաւրան ընտրած են կամարթինի այս խօսքը:

Եթէ հրաշք մը պիտի զործուի յօգուտյոզդող, չըզային ազուն, ոչ զաստիաբակները, ո՛չ հոգերոյժները, ո՛չ իրաւաբանները և ո՛չ ալօրէնսդիրն է որ պիտի զործեն այս հրաշքը, հակառակ իրենց հրաշալի ճիշդերուն, իրենց ձևանհասութեան և անձնութեան:

Այս հրաշքին զազանիքը կը զանուի առան մէջ իսկ ։

ՍԱՅՐԱԿԱՆ ՍԵՐԷ

Գիտէ՞ք, ի՞նչ է մայր մը տնենալն, զիտէ՞ք ի՞նչ է ըլլալն խեղճ փոքրիկ, տկար, մերկ, թշուառ, անօթի, աշխարհի վրայ մինակուկ և զգալ թէ տնիս քուքովն, քու վերեն քալով երբ զու կը քալես, կեցող երբ զու կը կենաս, մպազ, երբ զու կ'արտասուես. Կին մը, ի՞նչ կ'ըսեմ, հրեշտակ մը, որ հոն է, որ քեզ կը նայի, որ քեզ խօսի կը սորվեցնէ, որ քեզ կարգալ կը սորվեցնէ, որ քեզ սիրել կը սորվեցնէ, որ քուներդ ձեռքին մէջ կը առքցունէ, մարմինդ՝ ձուն. կերուն վրայ, հոգիդ սրախն մէջ, որ իր կաթը կուտայ քեզի՝ երբ փոքր ես, իր հացը՝ երբ մեծ ես, իր կեանքը միշտ, որոն զուն «մայրիկ» կ'ըսես և նա կ'ըսէ քեզ. «զաւակո», այնպէս քազզը կերպով մը որ այս երկու բառերը զիմուսած կ'ուրախացնեն:

Ժ. Հերկո



ՀՀ Ազգային գրադարան



NL0212981

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ ՆՈՐ-ՍԻՍԻ ԼՈՒՍԻՆԱԵՆ ՀԱՅ
ԱԶԳ. ՎԱՐԺԱՐԱՆԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹԵԱՆ

Երբ Հայ ազգը ըմբռնե իրար պահելու ամենամեծ
ու կենսական սկզբունքը, այն ատեն ոչ մեկ թշնամի
կարող է տապալել մեր ցեղային հիմերը:

Խ. ԱԲՈՎԵԱՆ

Եաւ անգամներ մեր մեջ է պահուած այն օգնու-
թիւնը, զոր մենք դուրսեն կ'սպասենք:

ՇԵՅՔԻՄԻՐ

Տըռւած նուէրը պիտի յատկացուի Լուսինեան Վարժա-
րանի որը եւ չքաւոր աշտկերտներու թոշակին:

Հասցե.— A. RAPAElian
Nor—Sis, Bourdj—Hamoud
BEYROUTH, Liban